

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

---

ՏԱՄՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 5

15 Յունիս 1899



ԿՈՍՏԱՆԴՎՈՒԹՈՒՄ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պատկեր Ամի Ճատակար թիւ 20

1899

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

— — —

- 1 Խմացականութեան կեանքը .
- 2 Ալպեանք .
- 3 Քերականական փորձ մը .
- 4 Դէպ . (Casus)
- 5 ՎԱՐՔ Ս. ՄՈՒԻՔԱՅԻ. Տուչառնես վ. ԱԹԻԿԵԱՆ

# ՊԱՏԿԵՐ

## ՀԱՆԴԵՍ ԿԻՍՈՄՄԵԱՅ

Տասներորդ Տարի

Թիւ 5

15 Յունիս 1899

## ԻՄԱՑԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԿԵԱՆՔԸ



( Շաբունակութիւն տևս թիւ 4)

Սակայն որչափ դժուարին է այս ամեն քան քննել, որ չափ որ գործն դժուարին՝ անչափ եւ այնչափ ալ քննութեան գործիքն կատարեալ պէտք է որ ըլլան :

Կարծեմ թէ ամենէն շահաւէտ եւ զուարթ միանգամայն ճամբան՝ մատենազգական պատմութեան հետոց վրայէն ընթանալն է. թէպէտ եւ երկրաչափական ճշղութենէ քիչ մը խոտոր՝ սակայն լաւագոյնն. ուր որ կապոյտ են երկինք՝ կանաչազարդ վտակ մը կայ՝ գեղանիստ ծոց մը՝ վրանիս կը կանգնենք հոն. ծաղիկն ու հող ծառն ու հորիզոն կը քննենք. երկրին կազմութեան եւ արդեանց վերանալու համար :

Սյս բնական ճամբով յարաբերութիւնքն եւ հաղորդականութիւնն լաւ եւս կրնանք ըմբռնել, եւ ամենէն թեթեւ զանազանութիւնքն կրնանք որոշել. Գրական ուսումն այս տեսութեամբ միայն գեղեցիկ է եւ իրապէս գեղեցիկ. Վասն զի այս ճամբով միայն կրնանք խոտորի ամուլ թուականներէ

Եւ ապարդիւն ու տաղտկալի քննութիւններէ։ Ասով կ'իմանանք իւրաքանչիւր հեղինակին օժիան քաղաքականութենէ ընդունած, եւ կը կցունք՝ թէ որչափ իւրաքանչիւրն նպաստաւոր եղած է քաղաքականութեան. առածն ու տուածն։

Հեղինակ մը անցելոյն զաւակն է, իսկ ապագային հայրն։ Մտքի եւ հոգւոյ մեծ եւ անընդհատ շղթային ողակներէն մին, Գրիչ մը կեանք ունի, կը ներշնչէ անցեալն, կ'արտաշնչէ ապառնին։

Հոյակապ մարդոց իմացական արդեանց տեղեակ ըլլալու համար՝ հարկ է անոնց կեանքն եւ կիրքն իսկ ուսումնասիրել, գիտնալու համար թէ ցաւոց կամ հրճուանաց կամ ատելութեան կամ սիրոյ որպիսի՛ բոցերով վառուած էին այն սրտեր, եւ թէ անոնց ներքին կրթութիւնն ինչ էր. որով թէ ի՞նչ իրնց իմացականութեան ազդեցութիւնն մարդկութեան մը տաց վրայ։

Այս բանիս համար կարեւոր է հեղինակութեան մը մէջ, ինչ որ ալ ըլլայ իր պարունակութիւնն՝ ոգին խնդրել. ջանալ տիրանալ գրչին ոգւոյն, թափանցել մինչեւ ուղեղն ու ծուծն, կարդալ ոչ թէ գրուածն լոկ, այլ գրողն միասին։

Ուսումնասիրելով զՄիլտոն՝ իր կենաց ներքին ոգին կը կարդանք, իր խորհրդոց սերտ ծնունդն կը դիտենք։ Շէքսրիթի եւ Սերվանդէսի հետ ապրելու ննք, լաւ ուշի ուշով զանոնք դիտելու եւ անոնց վրայ սքանչանալու համար։ Փոխանակ աշխարհաքաղաքի մը մէջէն անցնող գետին աղմուտ եւ ապականեալ ջուրն զմեղ սքանչացունելու։ կ'երթանք հեռուներն, ուր ծամածուռ զնացքն՝ օժանդակ ճիւղերն՝ քարավագք՝ խափանք՝ գոգեր՝ ծառազարդք՝ ժայռք՝ կը պճնեն իւր բնական գեղն։ հոն տկար ազդիւրէն կը խմենք ջուրն ականակիտ, պաղպաղակի։ Ասկէց աւելի հետաքննական ուսումնասիրութիւն միթէ կա՞յ։

Սակայն ներկայ փայլն անցելոյն ծնունդ՝ առանց բնաւազութելու կամ անչքութիւն զնելու անցելոյն՝ Եւրոպիոյ մէջ ծագած է այսօր։ Այդ կողմ աւելի պիտին զառնալ մեր աչք։ Այն մարդիկ որ գաղափարի մզումն կրկնած կամ նորոգած են այդ անկեան մէջ աւելի պիտին գրաւել մեր ուշն։ Գիսաւոր

դոհարներ են պլպուն, իմացական հորիզոնին վրայ ծագած եւ անհետացած. Սակայն իրմանց լոյսը ծննդենէն առաջ կար եւ մնաց մահուընէն վերջն :

Այսպէս ընդունելով՝ իմացականութիւնն ոչ խանձարուք ունի եւ ոչ շիրիմ. Ընդհանրապէս իմացականութեան բարձրութեան համեմատական զրուած է թշուառ կեանքն. Սակաւորեայ կեանքէ յետոյ մարդս կը մարի, կը շիջանի լոյսը, ափ մը հող կը ծածկէ զանիկայ. իսկ իր խորհուրդը կը մնայ. Տկար էակին անհետանալէն շատ յետոյ՝ ազգեր կը նորոգուին, ծնունդներ կը յաջորդեն, սակայն այդ իմացականութիւնն է եւ կը մնայ նոյն :

Այսպէս լեզուաց եւ գրականութեան ճամբան կտրելով՝ եւ մեծ անուններու առջեւ կանկ առնելով, տեսայ հաստատիրականութեամբ՝ թէ մարդկային ազգին գաղափարն սակաւաթիւ խորհուրդներէ կը կազմուի, զորս անդադար կը նորոգէ :

Մարդկային մտաց բեղմնաւոր արդասաբերութիւնն եւ խորհելու ընդամին յատկութիւնն կրկնակ խորհուրդներ են. Մարդկային միտք կ'ըստել ծեն եւ անդադար. անքուն գործող մ'է դա, կը զիտէ, կը նմանցունէ. Սակայն լաւ խորհինք, նմանութիւնն ալ նոյնութեամբ ստեղծումն է. եւ ի՞նչ է ըստ ինքեան ստեղծումն, բայց եթէ նմանութիւն շնուածոյն գաղափարին համանման. Շրջանակ մ'է այս, կը հոլովինք հետը. եւ յառաջ կ'ընթանանք. Մեր յառաջդիմութիւնքն կրնանք չափել մենք. աղօտ լոյս մը կ'անդրադարձունէ մեզ՝ թէ այդ յառաջդիմութիւն կամ նորութիւն կոչուածն յետախաղաց քայլեր են, հնութիւններ. Հեռագիրն նորութիւն մ'է արիական հնդիկներէ մեզ աւանդուած, Շոգի. նոր գաղափար. եւ արդեօք աւելի հնոց մէջ չկա՛ր նոյն խորհուրդն Զկար, վասն զի զիր եւ թուղթ չկային այն ատեն. ՓԴ դարու Փլորենտիացի հեղինակ մը կ'ըսէ. թէ 1200 ին շոգոյ զօրութիւնն գործածուած է զըրան մը փեղկերը բանալու համար :

Այլ աւելի հետաքրքրաշարժ է գաղափարներու յաւիտենական անձնափոխութիւնն, յայտնի կերպարանափոխութիւն

մը, զարգացումն եւ ուռճանք զիսէ զլուխ, ուղեղէ ուղեղ։

Ժէ զարուն կիսուն երբ իմաստուն եւ քաջասիրտ ուղեւորք իմաց տուին Եւրոպիոյ՝ Հնդկաստանի նախկին իմացականութեան բարձրութիւնն, մատենազիտական զարգացումն, քան զնելինական գերազանց լեզուն, երբ իմաց տուին՝ թէ այդ ինքն նախնական եւ ներկայ զրականութեան մայր է եւ ծնօղ, ո՞վ ուղեց հաւատալ, Եւ սակայն այսօր չկայ աշակերտ՝ որ չզիսնայ զայդ, երբ իտալիոյ պարծանք Մարզո Բոլո՛ միջին զարու ամենահռչակ ճանապարհորդն, իր հայրենակից ներուն կը պատմէր Ճենաստանի եւ Մոնկոլի իմացական հրապոյրքն՝ կը ծիծաղէին անոր վրայ. երկու դար յետոյ այդ ծիծաղաշարժ սուտերն աներկեւան ճշմարտութիւններ էին։

Գաղափարներու տարածման պատմութիւնն զրականութեան հիմն է, Որո՞ւ հոգ եթէ թատրերզութիւն մը հինգ արարուած ունենայ կամ վեց. որո՞ւ հոգ եթէ Արիստոտէլ այդ բանին հաւանի կամ ոչ, Մեզ համար զրականութիւն եւ մատենազրութիւն այն է՝ ինչ որ է զաւակն իր ծնողաց նկատմամբ. Ի ինդիր ենք մենք իմանալու թէ իւրաքանչիւր ազգ ինչ չափով եւ ինչպէս պարտական է միւսներուն։ Ահա Գոռնէլլ իր Menteur ն զրած չէ, թարգմանած է. ահա Շէյքորի բնաւբան մը ստեղծած չէ, ահա Դոլանտ, Հարրինկդըն, Պոլինպոք փոխ կու տան Վոլդէրի ամեն այն որով Ս. Գրոց դէմ կը զինուի, Պ. Պ. Ռոպէրի, Լուազըլէօր տը Լոնչանի, Լըրու տը Լինսի զրութիւնք անընդդիմազրելի վկայութիւններ են Հնդիկ Պարսիկ եւ Արաբական մեծագոյն ազդեցութեան այսօրուան Եւրոպիոյ բարզաւած իմացականութեան վրայ. Լա Ֆոնտենի սքանչելի հանճարն առանց Արեւելեան փողփողուն ճառագայթներու շատ խեղճ բան պիտի ըլլար։ Այն գեղջկական պատմութիւններն կամ առասպեկներ որ մեր մէջ եւ Եւրոպիոյ շատ տեղեր ծանօթ են, կասկա՞ծ ունիք թէ Հնդկական ըլլան. ինչ որ այսօր Եւրոպիոյ Արեւելեան փողփողուն ճառագայթներու շատ խեղճ բան պիտի ըլլար։ Արագութիւնքն իշած են, Գաղափար մը՝ խորհուրդ մը՝ յղութիւն մը՝ կայծակի արագութեամբ կը ցուլանայ, պարսիկ, հայ, արաբ, հրեայ, եղիպտական, յոյն, լատին, սաքսոն, գաղղիացի, իտալացի, սպանիական, անգլիական, ահաւար լեզուական բաւզի մը մէջէն յորձանք առած կը դառ-

նայ. ինչպէս շանթն աշնան տերեւներու մէջէն. Լուդուիկոս ժԴ ի արքունեաց մէջ այդ չարածճի աղջիկն՝ այն անխռնջ ընթացիկն՝ այն վեհ ու պարզն՝ գուցէ թէ Մեծն Աղեքանդրէն երեք հարիւր տարի առաջ ապրող Բրահմանին դուստրն էր. հինգած ծերացած առասպել մը քան դփարաւոնեան բուգերն աւելի հաստատուն հիմ ունի :

Փօրժ Տանտէն արևելեան ամենէն հին պատկերներն կ'ըն- ձայէ մեզի. եւ ո'րչափ առոյգ են եւ վառ :

Լա Ֆոնդէն համառօտ առակ մ'ունի. « Ծուն մը խար- ուելով իր ստուերէն՝ որսը կը ձգէ ». առնենք զայդ իբր օրի- նակ, եւ ճամբորդենք միասին :

Դանդեսի ափունքէն ոչ շատ հեռի ամուսնացեալ չինական մը կար. հնդիկ պատմութիւն մէ, Կինն զեռատի, ինքը ծերուկ : Օր մը չփառեմ ինչպէս եւ ուսկից՝ երիտասարդ մը կը ններկայանայ կնոջ եւ սիրալոյծ կ'ընէ զայն. կը համոզէ զանիկայ թողուլ իր ծերուկ ամուսինն եւ հետեւիլ իրեն բախտախնդիր. Յաջողակ ժամուն՝ մինչզեռ ալեւորն զբաղած էր զաշտին մէջ՝ աղջիկն կը ժողվէ կը ծրարդ ունեցածն եւ կը մեկնի. Երկուքն միասին կը ճամբորդեն եւ կը համենին զետեզր մը. ի՞նչպէս անցնիլ. ունեցած ծրարնին կը շուարեցնէ զիրենք. Վերջապէս կ'որոշեն. երիտասարդը պիտի անցնի գետը՝ ծրարը հետը տա- նելով, եւ դառնալով պիտի օգնէ սիրուհւոյն անցքին. կը հա- ւանին . կը նետուի գետն, միասին կը տանի ծրարը. Խեղճ կինը միայնակ կը մնայ զետեզրն, կ'ըսկսի լալ, կը կոծէ, կը զղայ ըրածին :

Զայն մը կը լսուի. չնագալլ մը բերանը մոի կտորով գե- տին նոյն եզրէն կը քալէր, կը կենայ յանկարծ. ձուկ մը կը տեսնայ որ յստակ ջրերուն մէջ կը ծփծփայ. կը թողու ա- ռաջին որսն եւ մինչզեռ երկրորդին հետամուա էր՝ ուրուր մը որ օդին մէջ կը ծածանէր՝ կը յափշտակէ ջրոյն վրայէն միսը, իսկ ձուկը կը փախչի. Թշուառ կինը կը տեսնէ զայս. եւ թէ- պէտ եւ տխուր՝ սակայն չկրնար ծիծաղը զսպել. Ծնագալլը կատղած՝ կը դառնայ դէպ ի նա .

« Դու որ իմ յիմարութեանս վրայ կը ծիծաղիս՝ ինծմէ ի՞նչ պակաս ունիս. Ահա միայնակ նստեր ես մերկ եւ թշուառ զետիս ափանց վրայ, անկարօղ անցնելու այդ ջրերը. Դուն այժմ ոչ ամուսին ունիս եւ ոչ սիրահար, եւ ես ոչ միս եւ ոչձուկ » :

Այս գեղեցիկ զրոյցն կամ վիպակն սանսկրիտ գրքի մը մէջ կը կարդանք. Պանչա Տանտրայի մէջ, որ Լանդա Պրանասանայի կոչմամբ մարդկացին թշուառ ու անմիտ կորուստներու վրայ կը գրէ իմաստուն գիւտերով :

Մարդկացին իմաստութեան հնագոյն ճարտարութեան այս մեծ յաղթանակին այսչափ յաջողակ եղած է բաղդն: Նոյն այս վիպակն կը գտնենք արաք լուբմանի զրութեանց մէջ նախ : Այլ հոս ոչ անհաւատարիմ կին կայ եւ ոչ սիրահար երիտասարդ. միայն շուն եւ ուրուր կայ: Ուրիշ մը՝ Պարսիկ՝ լուբմանի ժամանակակից, (կամ առաջ կամ յետոյ չզիտեմ, վասն զի առաջնոյն ժամանակը ծանօթ չէ,) փոխանակ գետին մէջ ձուկ մը տեսնելու՝ իր շուքը կը խափէ զինքը. կը թողու որսը, եւ միւսն ալ միասին կը կորուսի: «Մի՛ նուանիր ասոր Կ'ըսէ. Կալիա եւ դիմնայի հեղինակն. մի՛ թողուր ունեցածդ կարծիքի մը համար : »

Ուրիշ նոյնօրինակ վէպիկ մ'ալ կը գտնենք Սենդարադ հնդիկ մատենին մէջ: Սրաբական նմանութիւնն, երրայիկան թարգմանութիւնն, յունական օրինակութիւնն, եւ այլ ծանօթ կամ անծանօթ հաղորդակցութիւններ մինչեւ այսօր բերած են նոյն հնդիկ վէպն :

Անգամ մը որ ժողովրդային աւանդական գանձարանին յանձնուի՛ հազար ճիւղաւորումն ու բողբոջ կ'արձակէ: Եսովպ իրեն սովորական վարժութեամբ կը համառօտէ զայն, Փետոս աղնուական տաղաչափութեան կը վերածէ, թէսկէտ եւ չէ իր բնական վիճակին մէջ. Gabrias, Romulus, Nilantius, Galfred. Faërne տմինքն ալ կ'առնեն, կ'օրինակեն, կը փոփոխեն իրենց երկրին եւ բարոյից համեմատ եւ կը համայնացունեն, Գերման տաղաչափք կ'օրինակեն. Accio Zucco, Tuppero Verdizetti կ'իտալացունեն, նորմանատուէին՝ Մարի Գաղղիոյ. Հնորհալից տաղաչափութեամբ կը կրկնէ զայն անզիացի պարոններու ականջին. զաղղիացի կրօնաւոր մը իր Պատմութեանց ծով անուանած զրքին մէջ կը դնէ. Alciat, Guil. Corrozet, Guil. Haudens կը հետաքրքրուին այդու. Vinc. de Bauvais քարոզի նիւթ կը կարգէ. Th. Morus կը բարոյականացունէ զայն. Benserade եւ Lenoble կ'ապականեն զայդ: Ասոնցմէ շատ առաջ՝ երկու բանաստեղծներ կեղծ անուամբ միայն ծանօթ՝ Խոսպետ Ա եւ Խոսպետ Բ Գաղղիոյ մէջ կը մտցունեն առաջին անգամ այս վիպակն :

Առաջինն ըստ է, «Ամեն բանի հետամուտն ամեն բան կը կորսնցունէ :

«Այս վիպակով կրնանք հասու ըլլալ՝ որ երկու բան միասին ընօղն՝ կարծեմ երկուքն ալ թերի կը գործէ :»

Իսկ երկրորդն այսպէս կ'ըսէ.

«Եռունը գետակ մը կ'անցնէր ոչխարին մէկ քառորդը բերնին մէջ։ Զրոյ մէջ իր հայելին իրեն նման մը ցոյց կուտար. կ'ուղէ ցոլացող միւսն բռնել, կը բանայ բերանը. միսը կ'ինսայ վար, կը տրտմի շատ իր կորուստին, Բաւական միս ունէր, ուրիշնին ցանկացաւ, եւ իրենը կորսնցուց» .


Նախնական առածն կամ առակն կը գունատի կը մերկանայ իր շքեղ զարդերն. որ է բնականն զեղ. Դէպ ի հրասիս ճամբորդելով այլակերպ եւ զգայուն վսեմութիւնն կ'անշքանայ. Լքեալ կինն՝ խարդախ սէրն՝ անյագ շնապայլն՝ կրկնակ բարոյալից դասեր կնոջ հաւատարմութեան խարդախ սրտերու անյագութեան դէմ, հնդիկ տեղազրութիւնն, գետեզըն, ուրուրի ճարտարութիւնն, եւն. այս ամեն գեղեցկութիւնք ցամաքած չորցած են ցուրտ բարոյականի մը վերջաւորութեամբ. Բանաստեղծական ողին ցնդած է. բարոյականին միայն դիրտն թողլով։

Այս իբր օրինակ կրնայ ծառայել առ հասարակ զրականութեան մարդկային իմացականութեան. Սակայն միշտ այսպէս դէպ ի վա՞տն կը զիմէ . . .

(Շարայարելի)

Ա. Վ. Ն.

## ԱԼՊԵԱՆՔ



ԿԱՇԱՌԱՆՑ

(Շարունակութիւն տես թիւ 4)

Թ. Ալպեան Կաճառներ. — Անհնար է Ալպեանց վրայ խօսիլ եւ Ալպեան Կաճառներն զանց ընել : Ընթերցողներուս շատ անգամ լսեցուցի այս անունը, սակայն առանց ըսելու՝ թէ ի՞նչ է դա :

Անունն ալ (Club) զաղափարն ալ անզիական է. առոնք պատճառ եղան նախ Աւստրիոյ ապա Զուիցերիոյ եւ յետոյ իտալիոյ մէջ մտցնելու եւ տարածելու եւ հուսկ ուրեմն Դադղիոյ մէջ, Ընդունելով զայդ՝ անունն ալ ընդունեցան միասին Ալպեան Դյունալ կամ Կաճառ, ըսելով կը հասկցուի յատուկ ընկերութիւն մը՝ որ զանազան ազգերու մէջ տարածելու ամք է բարձրաբերձ լեռներու զիտական կամ հետաքրքրական արշաւանքներու դիւրութիւն կ'ընծայէ : Ալպեան անունն իր տիպար առնուած է :

Ալպեան անգլիական Կաճառն որ 1857 ին օգոստոս 4 ին Զուիցերիոյ մէջ ծնունդ առած է՝ բազմաթիւ զաւակներու եւ թոռներու հայր է արդէն իսկ: Աւստրիոյ մէջ՝ 1862 ին սկսաւ. Զուիցերիոյ եւ Իտալիոյ մէջ 1863 ին, Աւստրիոյ մէջ՝ 1869 ին, Հունգարիոյ մէջ՝ 1873 ին, իսկ Գաղղիա՝ որուն ոեպհականութիւնն է Ալպեանց երրորդ մասն եւ Սպիտակ լեռն՝ հազիւ հազ 1874 ին արթնցաւ, Նոյն տարւոյն մէջ Պոլոնիա, եւ յաշորդաբար Նորվեգիա, Ամերիկա, Սպանիա, եւ Հնդկաստան անգամ: Այս անունչն զուրս ունինք շատ ընկերութիւններ ալ, որոնց նպատակն նոյն է :

Այս ամեն ընկերութիւններու բարգաւաճանքն եւ ծնուն-

դըն՝ գերջին տարիներուս մէջ բնութեան այս ահաւոր սքանչելիքներուն նոյն ընկերութեան վրայ աղջած հրապոյըն կը յայանեն : Նախնիք՝ մահաւանդ Հռովմայեցիք՝ որոնց աչքին առջեւ մերինին նման պարզուած էին միշտ Ալպեանք, ոչ գեղեցկութիւնն եւ ոչ դիւթական հմայքն կ'ըմբռնէին : Տիտոս Լիվիոս՝ Սլաքեանց ոտքին վրայ ծնած՝ Բատուայի մէջ, ամեն բան այլանդակ է հոն, կ'ըսէ. ո՛հ, ո՛րչափ անզգայութիւն, որչափ անզգամութիւն : Հռովմայեցիք աճապարանօք կ'անցնէին Ալպեանքն, կը սոսկային, եւ ալպական բարձրունքներու անցքերու վրայ կանգնած Սրամազդայ տաճարներուն ձօնի եւ ուխտ կը նուիրէին անվտանգ պահպանութեան աղերսով Բազմաթիւ ևն գտնուած ձօնիներն. նշան այն սոսկալի տեղերէն անվտանգ անցնելուն եւ կամ թախանձանքին Մինչեւ ԺԷ դար յետադէմ գնալու ենք որպէս զի սկսինք Սլաքեանց վրայ սքանչանալ. Ռուսոյ, Սոսսիւր, Դորֆէր, երեքն ալ ձինէվրայէն, կը սկսին Սլաքեանց մեծութիւնն եւ փառքն երգել. Յաղթանակն անդարձ կը կանգնեն. տիեզերք կ'ըսքանչանան, կը հաշտուին բնութեան ահարկու խաղերուն հետ. կը բարեկամանան ամինքն ալ. բաց յումանց, որով մանաւանդ բանի մը յարգն եւ փառքն կ'աւելնայ: Այսպէս ծագումն կ'առնէ Սլաքեան Կաճառն, որ այսօր Եւրոպիոյ մէջ միայն 50,000 է աւելի անդամ ունի. ամենքն ալ կամաւոր եւ յօժար պայմաններով, որոնց մէջ նշանաւոր՝ կանանց բանակն եւ եթէ փորձ մը այսօր հարկ ընէ ժողովականքն Սլաքեանց վրայ հրաւիրել՝ ոչ ճամբայ եւ ոչ անցք պիտի չբայ էին բաւականանալ. եւ նշանակելի է զի կանացի բանակն մեծագոյն յաղթանակն պիտի տանէր արանց դէմ. որոնք ինքնակոչ կոչմամբ սովորած են իրենք զիրենք զօրաւոր սեռ կաչել :

ի՞նչ ըրած են եւ ի՞նչ կ'ընեն այս կաճառներն եւ մասնաճիւզք: Արգէն իսկ յիշեցինք այն ապաստանարաններն ուր սոսկալի վտանգներու երևուէն ապահովեցանք. բաղմաթիւ են ասոնք եւ հետզհետէ շնուռելու վրայ: Նորանոր ճամբաներ եւ հիներու նորոգութիւն եւ կամ փոփոխութիւն: Ուղեցոյց առաջնորդներու հաստատութիւն, քննութիւն, կարգ եւ կանոն. վճարմանց հաստատուն ցուցակներու որոշմանք, կարավաններու կազմութիւն, մահաւանդ ուստանեղներու դիւրութեան, եւ անոնց մէջ արծարծելու համար այս բնական զուարծութեանց սէրն, քննական հետազօտութիւններու՝ արուեստական եւ

զրական յաջողութիւններու եռամսեայ եւ տարեկան կարեւոր հրատարակութիւններ, ճամբորդներու եւ առաջնորդներու համար յատուկ գրատուններ, պարբերական ժողովներ, գումարումներ, եւ մերժ ընդ մերժ ամբողջ կաճառներու համագումար նիստեր, որով եղայրակցութեան սէրն կը հաստատուի ժողովականաց ամեն անդամոց մէջ, իւրաքանչիւր անդամին վճարելիք տարեկան 20 ֆրանքին փոխարէն ամեն ճամբորդութիւններու մէջ 50 առ 100 զեղչն, երբ քանի մը անդամ միասին ճամբորդեն. եւ որ աւելին է՝ թէպէտեւ ոչ նիւթական՝ օտար կամ համազգի՝ մէն մի անդամներուն իրարու հետ յարաբերութեան սերտ եւ սեռն կապն :

Ժ. Ուսանողաց կառաւաններ.— Ո՛վ արդեօք կարդացած չէ Պ. Դորֆէրի Արձակուրդի ժամանակ իր դպրոցական տղոց հետ ըրած արշաւանքներն գաղղիական եւ իտալական Ալպեանց վրայ. Ալպական բնութեան յոջողակ նկարագրող եւ պատկերահան՝ սերտ դիտող մը բնութեան՝ իր հայրենակցին Պ. Սոսիւրի նման, շարածճի սակաւ մի, քալելու կամ խաղալու ատեն ըսեմ սքանչելի երկ մը ծնած է իսպառ ժողովըրդական զուարթ եւ լուրջ միանգամայն, որով լեռներու սէրն մանկութեան փափաքն եւ բարւոյն ցանկութիւնն կը ծնանին սրտերու մէջ :

Պ. Դորֆէրի այդ արշաւաններու նկարագիրն՝ այսօր լուլոր այն երկիրներու մէջ ուր Ալպիան կաճառ կայ՝ պատճառ եղած է դպրոցական կամ ուսանողաց կրտսաւան ըստուած զեղիցիկ օգտաշատ եւ սքանչելի սովորութեանց կազմութեան : Փոխանուկ արձակուրդի ժամանակ ուստանողներն ձգելու ընտանուկան ոչ վնասակար այլ անօգուտ շրջանակին մէջ, որու վնասակար հետեւանքն ալ մոռնալու չէ, ոչ թէ ընտանեաց՝ այլ միջազգայրին հետեւանքով, որ ստիպեալ կը զանուին քաղաքներու մէջ, մանաւանդ նորածին արբունքի առաջին քայլերուն եւ աւելի փոքր իսկ հասակին, զանոնք վարժեցնել հետի ճանապարհներու, կրթել անոնց անդամներն չափաւոր յոցնութեամբ, մարզել անոնց միտքն աշխարհագրութեան, պատմութեան, երկրաբանութեան, բուսական և կենդանական պատմութեան, եւն, եւ այս ամենն ազատ օդի մէջ, ուր պարարուն թոքերով ամենաչինջ օդն կը չնչեն պատա-

նեակք: Մեր դպրոցներն թէպէտ եւ ոչ առաջին եղկելի դրութեան կամոններով՝ սակայն մեծ եւ մեծ եղուկ մ'ունին, որ տղոց ապագայ կենդանութիւն կը խանգարէ: — չափազանց նստողականութիւնն: Սակայն յանցանքն մարդոց չէ, իրացն է: Մեր ներքին աշակերտներն վարժարաններու եւ դպրոցներու նեղ շրջանակին մէջ բաւական տեղ եւ բաւական ազատ շարժումն չունին. շատ կ'աշխատին, շատ կը յոգնին, եւ կասկած չկայ՝ թէ մտաւոր աշխատութեանց արդիւնքն է անպատճառ մարմնոյ քաջողջութեան վեասելն: ինչպէս որ չարաչար հետեւանքը կը կրենք այսօր մեր անձին իսկ վրայ: Գէթ հաւասարակշռութիւն պահելու է այդ երկուքին մէջ: Քանի մը ժամ շաբաթական մարմնամարդ՝ բաւական չէ առ այդ: Վարժարանական դրութեան՝ մանաւանդ զիշերօթիկներու դէմ սովորական հակառակորդներու խօսքն է՝ տղայասպան դաստիարակութիւն. չե՞նք կարող ըստ ինքեան ասկէց դարուկէս գրեթէ առաջ Ժ. Ժ. Ռուսոյի խօսքով այդպիսիներն ըմբերանել: « Կը զարմանամ, կ'ըսէր նա, թէ ինչո՞ւ լեռներու կինսատու եւ ոգեւորիչ օգերուն մէջ չենք լոգանար, մարմնոյ և. բարոյական մեծ դարմանն զիտնալով հոն գտնել: » Կրկնակի է դարմանն այդ օգերուն, նիւթական եւ բանական կորով: Դպրոցական աշակերտներու այս կարաւաններ այսօր սվորական եղած են մանաւանդ Գերմանիոյ եւ Զուիցերիոյ մէջ: Կառավարական հրամանաւ քաջալերուած են, եւ շատ անդամ դիու աւելին, նոյն իսկ հրամայուած:

Հակառակ առարկութիւններ պակսած չեն, եւ ե՛րբ կը պակսին. զիխաւորներն երեք են. յոգնութիւն, վտանգ եւ ծախսք: Յոգնութիւնն եթէ չըլլար աշխարհիս մէջ՝ ոքտօք էր ստեղծել զայն: Եթէ զտւակս՝ կ'ըսէր օր մը բարի մայր մը, ձեզ հետ լեռներն երթայ: կրնայ մտիլ: «Այո՛, ըսի, Տիկին, ձեր զաւակը պիտի քրտնի, պիտի թրջի ո՛վ պիտի փոխէ իր ճերմակներն. պիտի անօթենայ, ծարաւի, ո՛վ պիտի հոգայ զինքը. մայրը քովը պիտի չդտնուի. ցաւալի է: » Բայց այդ բարի մայրը մինչեւ ե՛րբ պիտի կարենայ խնամել այդպէս իր զաւակն. ե՛րբ ուրեմն պիտի վարժի այդ փոքրիկ բաներուն վարժի: Եւ որպէս զի ջափազանց խստութիւնն մեղմեմ աւելցուցի հետեւեալ պատմութիւնը. «Կը հաւատա՞ք Տիկին, օր մը ուրիշ բարի մայր մը այսպէս կ'ըսէր ինծի. Հաւատացէք Պարոն, զի զաւակս իր կամաւոր ծառայութիւնը բանակին

մէջ կատարելէն ի վեր՝ առաւօտները անկողնէն չելած վառարան վառելը արգիլեց սպասաւորին . » Բայց թող ապահով ըւլան մայրերն՝ թէ հեռաւոր ճամբար երթալ ուզօղն իր ձին կը հանդերձէ. զպրոցական կարաւաններն փորձով զիտեն իրենց պէտքն հայթայթել. Ռուսոյի խօսքն չափէ եւ կանոնէ դուրս պէտք չէ հասկնալ :

Վտանգն աւելի ծանր ինդիր մ'է . եւ կ'ըզգանք թէ որ չափ մեծ է մեր ընդզրկած պատասխանատուութիւնն : Յանձնապատան մարդ ըլլալէ շատ հեռու ենք . եւ յայտնի է որ մեզմէ շատ աւելի խնամք կը տանինք մեր ձեռքին յանձնուած տղայոց Ռւստի տղայոց կատարելիք լեռնային արշաւանքն համեմատական կը սահմանենք միշտ իրենց տարիքին եւ փորձառութեան . Սպիտակ լեռն ի վեր չենք յառաջեր յայտնապէս. թէպէտ եւ զեռ վերջին օրերուս տաճնուվեց տարեկան աղջիկ մ'իր հօրը հետ մինչեւ անոր ծագն բարձրացաւ . այլ մինչեւ այն գեղազիտարանքն՝ ուսկից Սպիտակ լեռն կամ Վարդն կամ ուրիշ ամենի կատարներն կ'հրեւին . Եօթը տարուան ընթացքին մէջ երկու հազարէ աւելի տղայ հանած ենք այդ արշաւանքին, լեռ ու ձոր կտրելով, գեղեցիկ եւ տիսուր օդերուն . Ոչ մի վտանգ, ի՞նչ կ'ըսեմ, եւ ոչ մի անհանգստութիւն . ընդհակառակն՝ կայտառ մարմին եւ առողջ միշտ տեսած եմ. Կրնանք արդեօք այդչափ տարիներու մէջ ձիամարդութեան որսորդութեան եւ լոգանքի զրուանքին հետեւողներուն համար նոյնը ըսել :

Ծախքը հնար չէ ժխտել թէ ամենին զժուարինն է . սակայն եթէ ստիպուած ըլլանք անսպատճառ Ալպեանց վրայ արշաւել . Այլ մեր ոտքին քով գեղեցիկ լեռներ պակաս չեն . Բայց մենք Ալպեանց սիրահարներ ենք . կարլացէք Դորֆէրը , 3 ֆրանք 20 հարիսորդ օրական ծախքն է աշակերտներէն իւրաքանչիւրին. Սոտուն կանուխ կաթ կամ սուլը եւ քիչ մը պանիր եւ հաց, ճաշի համար պախ միս. երեկոյին շնորհքով ընթրիք . Աշակերտներու թէ մարմնոյն եւ թէ քսակին յար հար . Զգուշացէք քաղաքներու մէջ ճաշելէ. Մեծ Օթելվաններու բնակիչներն միայն օրական 20 կամ 25 ֆրանքի վարժած՝ պիտի զարմանան յայտնապէս . եւ սակայն թուական ճշութիւն է :

Լիննի վարժարանին աշակերտներն ամենն տարի բարեկենդանի արձակուրդին կ'սկսին իրենց Ալպեան արշաւանքն .

Հոչակաւոր Ալպագէտ ուսուցչի մը հետո Մեծ Շարդրէօղն՝  
Յուրաներն եւ Ֆուրէզը կը շրջին, չոգեկառքի վճարմանց հետ  
օրականն 9 ֆրանք է։ Բարիդ աւելի շատ գպրոցական կարա-  
ւաններ կը հանէ հիմայ. զատկական արձակուրդին կ'ըսկսի ա-  
ռաջինն. Սակայն աւելի ախորժելին է համառօտ եւ աժան  
արշաւանքներն. պղտիկ քսակներու եւ փոքրիկ սրունքներու  
յարմար. Ամեն դիւրութիւն կայ. ամեն դպրոցական յարկ կա-  
րօղ է ատոր. Երկաթուղիներն՝ Ալպեանց չորս շրջակայ աղ-  
գերուն՝ առ 100 յիսուն զեղչ կ'ընեն. նմանասկէս օթեւան-  
ներն եւ պանդոկներ. Բարիզաքնակ մեծ Ալպասէր եւ ճոխ  
հարուստ մը տարեկան 500 ֆրանքի ընծայ մը հաստատած է  
Ալպիքն արշաւող ուսանողներու համար. Ալպեան Կաճառն կը  
բաժնէ զայն ամեն տարի. Բարերարին անունն է՝ Eugène  
Gourdin. Զուիցերիացի Պ. Meyer ուսուցիչն՝ Պեռնայէն՝ իր  
արդար եւ համեստ վաստակն (50,000 ֆրանք) կտակած է  
Պեռնի Արքայական վարժարանին. որպէս զի չորս զասարան-  
ներուն առաջալէմ քառասուն աշակերտներն ամեն տարի քա-  
ռասունուհինց օր ճամբորդեն Զուիցերիոյ մէջ :

Շարժմունք, ազատ օդ, նորանոր տեսարաններ, անակնկալ  
դէպքել, մանաւանդ այսպիսի համառօտ արշաւանքներու մէջ  
պատահած փոքրիկ վիշտեր, թէ մարզանք են եւ թէ ընկե-  
րական զուարթութեան պատճառ. Մարմնոյ եւ հոգւոյ միան-  
գամայն վարձատրութիւն հաճոյական :

(Շարայարելի)

## ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՓՈՐՉ ՄԸ

— — — — —

1. Հայերէն երեսուն եւ վեց գրերէն եօթը ձայնաւոր են,  
ա, ե, է, ը, ի, ո, և:

Երկու հատ նոր գրեր ալ ունինք. օ, Ֆ. առաջինը օ ու-  
թերորդ ձայնաւորն, վերջինը՝ նոր լեզուներու համար :

Ուստի մեր ձայնաւորներն են ութ. ա, ե, է, ը, ի, ո,  
և, օ :

2. Ձայնաւոր գրերէն է, ը, անփակ են, ա՛ խառն, իսկ է՝  
հայտկան, ի, ո, լերկ, և՝ փոփոխական .

Փոփոխական ձայնաւոր է նաեւ յ գիրն, որ հիմակ կո-  
րուսած է իր բնիկ (եի) ձայնն ընդհանրապէս, եւ միայն տեղ  
տեղ պահպանած :

3. Երբ երկու ձայնաւորներ իրարու կցուելով մէկ հնչ-  
մամբ խառն ձայն մը կը լսեցունեն՝ երկարբառ. կը կո-  
չին :

Գլխաւոր երկրարբառն է եա :

Երկրորդ երկրարբառներն կը կազմուին յ գիրն աւելցունելով  
լերկ ձայնաւորներէ վերջ. Այսպէս իւ (Ա) եւ ուս Այս կարգէն ու-  
նէինք հին ատեն աւ եւ են, որ կը հնչէին օ եւ եօ. ինչպէս  
որ կը գրենք հիմակ. օր. եօթն :

Ուստի եօ հնչումէն զատ՝ որ են կը գրուէր, չունինք մենք  
հայերնենի մէջ եա բառերուն սկիզբն, եւ եռ, եի. այլ կը  
գրուէր յա, յո, յի :

Երրորդ երկրարբառն կը կազմուի յ գիրն աւելցունելով  
ա է վերջը. Այ-ո, բայ: Հին հնչման մէջ յ գիրն որ եւ է ձայ-  
նաւորէ առաջ՝ եթէ կից է հնաց՝ երկրարբառ է. Յիսուս, Յա-կոր,  
յի-շատակ, յուշ, եւն:

Չորրորդ երկրարբառն կը կազմուի ո գրէն յետոյ վ բա-  
ղաձայնը դնելով. այն ատեն ո երկար է, եւ վ գիրը բնաւ ձայն  
չունի. Յով-հաննէս, գետովք, ո՞վ. եւն :

իսկ առհասարակ անփակ են այն ձայնաւորներ որ երկարքառ չեն կազմեր :

4. Երբ կրկին անփակ ձայնաւորներ իրարու կից գտնուին՝ հայ լրդուն կը պահանջէ քաղցրաձայնութեան համար մէջերնին յաւելուլ ի գիրը։ Սահակ, Յովհաննէս։

5. Քաղածայնք . — Քաման եւ ինն բաղածայններ (ֆ)ի հետ կը արոնին երկու դասի. 13 առանձնաւոր, 16 կրկնաւոր.

Առանձնաւոր են պարզ գրերն. բ, գ, դ. — պ, կ. տ.—վ, լ, մ, ն, ր, ս, հ, Կրկնաւոր են թաւերն եւ կրկնակք. Փ, ք, լս, թ, չ, ց, զ, ս, զ, ժ, ճ, չ, ձ, ջ, ժ, ֆ։

6. Այս կրկին դասեր կը բաժնուին դարձեալ 11 անձայնի Բ, Գ, Դ, Պ, Ա, Կ, Մ, Վ, Բ, Ռ, Ս. 10 սուր ձայնի, զ, Ժ, Ճ, Ջ, Ս, Չ, Ա, Ջ, Ճ, Ա, Գ, Ջ. 4 նայականի, Լ, Մ, Ն, Բ. 1 հազարի, Ի. 2 կիսամայնի, Լ, Ա. 1 խառն գրի ո.։

7. Անձայնք երեք կարգ ունին .

Երբնային, կոկորդային, ատամնային, որոնց իւրաքանչիւրն երեք աստիճան ունի հնչման. լերկ, զօրաւոր, քահ. այս աստիճաններն ունին նաեւ սուր ձայններն. այսպէս.

Լերկ. Բ, Գ, (Դ), Դ.—Պ, Ժ, Ճ, Ջ.

Զօրաւոր. Ա, Կ, Մ.—Վ, Ն, Ժ, Ճ, Ջ.

Քահ. Փ, (Ֆ), Ք, Լ, Թ.— Ց, Հ.

Ա.—Վրայէ վրայ գտնուող այս երեք տողերուն գրերն նոյնազօր են բնութեամբ. որով մերթ ընդ մերթ իրարու տեղ կը գործածուին. Այսպէս պ նոյն հնչումն է բ ի հետ, միայն քիչ մ'աւելի զօրաւոր, վ գիրն ալ պ ի հազարն է կամ թաւացածն. Նոյնպէս են Պ, Կ, Բ, (Խ) եւ Դ, Մ, Ր, Ց։

Ուստի ամեն լերկ իր զօրաւորն եւ թաւն ունի.

Բ.—Երբ նոյն վանկին մէջ անձայն եւ սուր գրեր գտնուին, եթէ մէկը լերկ է՝ միւսն ալ լերկ պիտի ըլլայ. Եթէ զօրաւոր՝ միւսն ալ զօրաւոր է՝ Ծնդհանուր կանոն մ'է այս աշխարհաբարի եւ գրաբարի ուղղաղրութեան. Այսպէս.

Ազգ, բարդ., վերը, բազմանեմ, բարբարուր, ազդ. զրօս-նում, զգուեմ, զբաղիմ, շպար, բափ, զգնալ, զգայ, զէջ, աստ, փերակ, փիթթ, փոփին, փոքր, փուք, փցուն, բազց, քիք, քիթթ, բուք, բրուիմ, կում, բար, , եւն. թաւ գրերն քիչ թէ

շատ կը զարտուղին այս կանոնէն. քունդ. եւն: Իսկ ավոփ, եւ  
Նմաննեղն՝ իրենց պակասն մերձաւոր աստիճանէն կը հայ-  
թայթեն:

8. Մակակէտ կամ ապաթարց կը գործածուի քովէ քով  
եկած կրկին բաղաձայններու չարաձայնութիւնը զարմանելու  
համար միոյն յապաւմամբ. ըսել է՛ թէ մակակէտի մը քով  
անպատճառ ձայնաւոր զիր մը պիտի գանուի. վասն զի մակա-  
կէտը երկրորդ ձայնաւորին տեղ դրուած է:

Ուստի մակակէտ կը դրուի,

Ա. Աշխարհաբարի մէջ բայերուն կից գտնուող կը մասնի-  
կին ը զիրը յապաւելով, եթէ 1. բայց ձայնաւոր զրով սկսի .  
կ'ուտեմ, կ'ատեմ. 2. եթէ բայց թէպէտ եւ բաղաձայնով ըս-  
կսած՝ բայց ը զիրն ունենայ հնչմանը մէջ. օրինակ. սպասեմ,  
զգենում, շտապեմ, ստանձնեմ եւն. եւ այն ատեն այս բայե-  
րուն ը զիրը յայտնի դնելու է. վասն զի մակակէտն երկու  
ձայնաւորներէ միոյն յապաւումն ըլլալով մակակէտէն յետոյ ձայ-  
նաւոր զիր մը պիտի գտնուի ի հարկէ. Այսպէս. կ'ըսպասեմ,  
կ'ըզգենում, կ'ըշտապեմ, կ'ըստանձնեմ. եւն:

Բ. Ապառնիկին հարկեցուցիչ պիտին ձայնաւորի առջեւ ի  
զիրը կը փոխանակէ մակակէտով պիտ' ուտեմ, եւն. թէպէտեւ  
տակաւին գործածութեան դրուած չէ այս կերպա:

Գ. Մը եւ մի անորիշ կամ միջականունն կը յապաւէ ի  
զիրը, եթէ իրեն հետ կապ ունեցող յաջորդ բառն ձայնաւոր  
սկսի, զոր օր. անգամ մ'ալ, զիր մ'է: Նոյնպէս եթէ հետեւորդ  
բառն ը ձայնով սկսի՝ ըն յայտնելու է. «Հին ու խարխուլ նա-  
ւակի մ'ըստուերն՝ հոն՝ ջրերուն մէջ . . .»

Իսկ բացառական մի՛ն բնաւ չկրնար յապաւել ին, իր շեշ-  
տին պատճառաւ, որ կ'ագիլէ յաջորդ բառին հետ ձուլուիլն :  
այսպէս, մի՛ ըսեր. մի՛ ուտեր, մի՛ իմմար:

Դ. (Զ զիրն հայերենի մէջ ինքն իրեն բացառական զիր  
մ'է, ինչպէս տ. եւ որ եւ է փոփոխական բառի սկիզբը կը  
դրուի, եթէ ձայնաւորով սկսին՝ եթէ բաղաձայնով, որով այս  
պարագային մակակէտն ի հարկէ տեղի չկրնար ունենալ.)

Ուստի, մակակէտ կը դրուի չ զրին առջեւ՝ երբ էական  
բային կից օժանդակ ժամանակ կազմէ ներկայ իմաստով, եւ

այս պարագային միայն եղակի երրորդ դէմքն՝ որ վոխանակ է զրին ի Կ'րլայ՝ կը յապաւուի ապաթարց նշանով : Այսպէս չեմ իմանար, — չիմանար. չես ուտեր, չ'ուտեր. չեր ըսեր. չ'ըսեր : Հոս ալ՝ ինչպէս կը մասնկին վրայ խօսելով ըսենք՝ բայերուն հնչական Ը գիրը յայտնի դրուելու է : Այսպէս, չեմ զգար, չ'զգգար, չեր ստանձներ, չ'կատանձներ. չեր շտապեր, չ'ըշտապեր :

Ե. Տաղաչափութեան մէջ շատ տեղ կից կամ անկախ ձայնաւորներ մակակչտով կը յապաւին, ալ'երէ, 'նդ աւազակին :

9. Բառ. — Խօսքի մէջ ամեն բառ մէկ տեսակ չէ, նոյն զօրութիւնը չունի, եւ ոչ այլ նոյն կերպարանափոխութիւնը, ուստի խօսքին մասերը (մասունք բանի) երկու տեսակ են, փոփոխական եւ անփոփոխ մասեր :

Փոփոխական են՝ 1. Անուն, 2. Դերանուն, 3. Բայ, Անփոփոխ են՝ 1. Նախադրութիւն, 2. Մակրայ, 3. Շաղկապ, 4. Միջարկութիւն (ձայնարկութիւն):

Որով խօսքին մասերն եօթն են:

Շարայարելի

Ս. Վ. Ն.

## ԴԵՊՔ (CASUS)

Ամէն դարերու մէջ աղմկայոյզ անձինք երեւան ելած են որք իւրեանց մտաւորական լոյսը կորսնցնելով իւրեանց մոլութեանց եւ ապականացու կրից զոհ դառնալով, չարութեամբ վառեալք տիւ եւ զիշեր գուն գործեցին եւ կը գործեն աստուածային Ս. հաւատքը յիրկրէս բառնալ . Աստուծոյ երկրպագելի անունը ի չիք դարձուցանել, արարչազործութիւնն, բովանդակ տիեզերաց էութիւնն դիպաց (casus) եւ բնութեան (naturae) արգասիք եւ գործ քարոզելով յևաշրջել կամեցան եւ կամին ամենայն ինչ որ սուրբ է եւ սրբազան :

Այլ սակայն աստուածային հոգեշունչ պատգամն ամէն դարերու մէջ թագաւորած է եւ այժմ եւս կը թագաւորէ որ կ'ըսէ. «ցանկութիւն մնջաւորաց կորիցէ» . Ընդդէմ այդպիսեաց՝ ամէն ժամանակ Աստուծոյ սուրբ հաւատքը կանգնած է իւր յաղթութեան կոթողը եւ կանգնելու հետ է միշտ :

Հռովմայեցւոց կայսերք աշխարհիս տիրապետելով երեքհարիւր տարի իրենց բոլոր մղեզին կատաղութեամբ ջնջել ունչացնել կամեցան Աստուծոյ սուրբ հաւատքը, նորա երկրպագելի կրօնքը. սակայն մինչ նոքա կը կարծէին թէ հասան իրենց նպատակին, ինքեանք ի չիք դարձան յաշխարհէս : Ամենակարողի Աջը պաշտպանեց իւր սուրբ հաւատոյն երկրպագուներ : Ո՞ւր են այժմ այն հռովմայեցիք որք անմեղ ոչխարաց պատուական արիւնը կը ծծէին. ո՞ւր են այն ոխերիմ թշնամիք հաւատոյ որք Որդոյն Աստուծոյ ամենասուրբ անունը ջնջել կ'ուզէին. մեռան կորսուեցան, գնացին եւ յապակամութիւն դարձան. իսկ Աստուածորդոյ սուրբ կը բօնքը՝ ընդ դէմ նոցա արիւթեամբ պատերազմելով կանգնեց իւր յաղթանակը. Արդ ինչպէս որ Աստուծոյ սուրբ հաւատքը անոնց պիղծ ոսկերաց աճիւնին վրայէն քալեց յաղթանակաւ,

նովին օրինակաւ պիտի քալէ արդի անաստուած որերոյ, կրօնի թշնամեաց մոխրակոյտ ամիւնին վերայէն եւս Ամբարտաւանութիւնը որ տնկակից է բնութեանս, միշտ եւ ամենուրեք, պատճառ եղաւ բարձրավիզ ապստամբութեան ընդդէմ Աստուծոյ եւ մարդկան Եւ այս Ընսարոյս ապականութեան խմորը մերթ ընդ մերթ եռացեալ անհնարին աղիտից պատճառ հանդիսացաւ :

Ութեւտամներորդ դարու մէջ անկրօնութիւնը եւ անաստուածութիւնն անպատճանա անկղիտացաւ. իննեւտամներորդ դարն եւս, թէպէտ եւ ոչ նոյն ծաւալով, սակայն միւնոյն զանգուածէն ո՛չ սակաւ խմորեցաւ : — Եւ որ առաւել ողբալն է, այն է որ յաշխարհիս եւ յազգիս մերում եւս ի զիւրահաւան որերոյ ո՛չ սակաւք անկարանալով պատուականը ամարգէն զատել, չնայելով որ ի խորս գիտութեանց չեն թափանցած այլ օտար եւ մայրենի լեզուաց մի քանի նախադասութիւններ թօթովելով զանձինս առ իմաստունս ունին, եւ իւրեանց պարսաւելի մոլութիւնը քօղարկելու եւ զենի կրից արձակերասանակ ընթանալու հոմար, կը ջանան առաջի ուամկաց իմաստակութեամբ ուրանալ զԱստուած, մերթ ի մարդկային նկատմանց, իւրեանց ներքին յատուկ համոզմանց դէմ եւս ատելի առնել սուրբ կրօնքը, հաւատքը եւ աստուածապաշտութեան սրբազն եւ դիւցազնական գործերը :

Ո՞վ, որպէս վոտիոխեցան ժամանակը եւ բարոյք. որչափ հեռի կը գտնուինք մեր նախնեաց շաւղէն : Երբեմն բարձրագլուխ կը պարձէր հաւատքը յաշխարհիս եւ սպատկառ կային միշտ կրօնիցն սրբութեան, թէպէտ եւ մերթ ընդ մերթ զըտնուեցան որք զաստուածպաշտութիւնն ընդ մնուիս զուղակցեցին, սակայն գոնեայ չէին յանդգներ ի հանոյութիւնս, թէպէտ եւ հրապուրուած ի կրից ազգի ազգի մոլութեամբ յղիանային :

Մննդեսքիէօ, Վոլդէո, Խուսաոյ եւ այլ անաստուած մատենազիրք ութեւտամներորդ դարուն մի քանի անհաւատ մամուններ ի թիկունս օգնականութեան առած, ի ծաղր արկին Աստուածութիւնն (որ բանական մարդոյ հոգոյն խորը անջնջելի կնքով դրոշմուած է) եւ զսրբանուէր խորհուրդս հաւատոյ :

Այս ամէն կինդանի փորձերն առաջի աչաց ունենալով հանդերձ, չեն սակաւք յազգիս մերում վերոյիշեալ անհաւատից պողոտային թեկն ածել եւ նոցա ապօրէն գնացից հետեւիլ կը տքնին, չեն անդրադառնար եղկելի՞ք որ այդու մեր հայրենական տան հիմը կը քանդեն եւ քար քարի վերայ չեն թողուր Այսօրինակ մոլար սկզբունքներով՝ թոյնք իմից ի ներքոյ շրթանց՝ կամին խանգարել մնացեալ ժողովրդեան սուրբ համոզումները եւ թիւնաւորել նոցա նախնեաց սուրբ աւանդութեանց վերայ հիմնեալ գաղափարները, Լուսաւորչի լոյս հանատքը. ըստ որում բազումք ի բարեպաշտ յինականաց յեղյեղեն, եւ այսպէս խափան կը լինին անոնց անվրդով խաղաղութեամբ փրկութեան հաւահանգիստն զիմնլուն։ Այնչափ կարի է խելացնորութիւն այլպիսեաց որք այլոց վեասով չեն ըմբռներ կրօնի զի՞նչ լինելն եւ անոր օգտակարութիւնը նորա փրկաւէտ եւ անվկանդ հաստատութիւն սահմանաց օրինաց՝ եւ սովորութեանց :

Ահա՝ այսպիսիք են որք հանապազօր այժմ եւս անդուլ անդադար իրենց մոլար եւ անհեթեթ անպատեն (absurdum) համոզմամք ապականեալ մահաբեր թոյնը կը ժայթքեն ուրանալով Աստուծոյ էութիւնն. Եւ այս իւրեանց մոլար վարդապետութիւնը յառաջ մատուցանելու համար կ'ըսեն՝ դէպք (casus) եւ բնութիւնն (natura) է որ ամենայն ինչ յոշութենէ ի գոյ ածած է անկատի յԱստուծոյ, որ նոյն է ըսել ըստ անզգամին՝ «թէ ո՛չ զոյ Աստուծած» :

Արդ մենք՝ ընդ դէմ արդի իմաստակաց սովեստութեանց պիտի ջանանք ցուցանել հակիրճ բանիք՝ զի ըստ առածին intelligenti paucia նախ թէ զի՞նչ են դեսք, ի՞նչ կարօղ է լինել ի ձեռն դիպաց (per casum): Երկրորդ. թէ զի՞նչ է բնուրիսն (natura) եւ ի՞նչ կ'իմանամք անուամբս բնուրիսն. Զայսոսիկ ցուցեալ պիտի յանզինք այն եղրակացութեամբ՝ թէ ո՛չ թէ դեսք (casus) եւ ոչ բնուրիսն (natura) պատճառ են եղելոց. այլ սկիզբն եւ պատճառ ամենայնի է Ամենակարող եւ Գերագոյն ին Աստուծած :

Ումանք, ուրեմն՝ որպէս զի չըստիպուին իրապէս խոստվանիլ թէ ամենայն ինչ յԱստուծոյ է ստեղծեալ, դէպքին

(ad casum) կը զիմնն ըսելով՝ թէ ամննայն ինչ դիպաց արգասիք են :

Դժոխմբեր ամպարշտութեամբ կը պնդեն թէ մի զերացոյն մտաց՝ մի անսահման կարողութեան հարկ չէ եղած տիեզերաց բովանդակութիւնը ստեղծելու համար. այլ այս ամննայն ի գոյ ածեալ է ի ձեռն կոյր դիպաց (per casum,) պատահաբար։ Ո՞վ բանդագուշանաց մարդկային աղքատին մտաց, միթէ կարելի է ենթադրել որ մարդս այսօրինակ յիմարութիւն ժամանէ որ կոյր դեպքի գործ եւ արգասիք համարէ աշխարհիս անչափ մեքենան, երկնից հաստատութիւնը։ Այս կարծեաց անպատճութիւնը (absurditas) եւ անհեթեթութիւնը ի յայտ տալու համար ի ճահ կը համարիմ հարցանել. զի՞նչ է (casus) դէպք, ի՞նչ կարո՞ղ է լինել մի պատահական զէպքով։


Հարայտքի

Ս. Վ. Տ. Աբրահամիան

(ԺԱՐՄԱՆՈՒՅ)

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

# ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ



ԹԱՐԴՄԱՆԵՑ

ՅՈՎԱՆՆԻԿՈՎ Վ. ԱԲԻԿԵՎԸՆ

(Նարունակութիւն տես թիւ 4)

Այն տեսարանին ներկայ գտնուողներն երկար տտեն նկատելէն աղօթելէն եւ համբուրելէն և տես այն մասունքները, կը տեղաւորեն զանոնք քարաշէն տիի մը մէջ, զոր իրենց հետ բերած էին, եւ կը փութան Հռովմ զառնալու :

Պատրաստութիւն մը եղած չէր, սրբուհոյն նշխարաց հանդիսաւոր փոխազգութեանը համար - Մանաւանդ թէ որոշեր էին առանց աղմկի մտցնելու զանոնք ի Հռովմ, եւ սպասելու որ Սրբազն Քահանայապետը հրամայէր եւ որոշէր ընդհանուր տօնախմբութեան օր մը Բայց երբոր սուրբ անձ մը ինքզինքն Աստուծոյ համար զո՞ն ըրած է, այն անձին սրբանուեր ոսկորներէն կ'ելլայ այնպիսի զօրութիւն մը, որ կեանք կը չնորհէ շրջակացից, այնպիսի աստուածային պայելչութիւն մը, որ հոգիքն իրեն կը քաշէ, կը միմիթարէ, կը հեռուցէ աշխարհքէս, եւ կ'առաջնորդէ առ Աստուծած :

Ուստի անակնկալ կերպով մը, ժողովրդեամ սմբոխ բաղմութիւնը հետզհետէ աճելով, եւ սրբուհոյն նշխարքը տանող խնարհ կառքին ետեւէն փառաւոր թափօր մը ձեւացնելով, մինչեւ սուրբ քաղաքը կուպան. հոն տեսարանն աւելի եւս վսեմ չքեղութիւն մը կը ստանայ: Ծաղկազարդի տօնախմբութեան օրը, Հռովմայ մեծ վաճառանոցի օր մ'ըլլալով. քաղաքը լի էր գեղացւոց արտավարաց եւ վաճառականաց խուռն բաղմութեամբ :

«Այս անսովոր թափօրը տեսնալով, կ'ըսէ իւր յորդորակին մէջ Մարտինոս Ե պապը, ամէնքը մէկմէկու կը հարցնէին թէ՝ ի՞նչ պիտի ըլլայ սա. երբ կը պատասխանէին թէ՝ Սրբուհի Մոնիգայի ոսկրները կը բերէին, շատերը չէին հասկնար. բայց երբոր սուրբ Օգոստինովի մայրն ըլլալը կը լսէին, ալ որտեղ ցնծումը չէին կրնար զսպել : Տ. Ամէնքը կ'ուզէին մօտենալ մասնատիին, տեսնալ, շօշափել, համբուրել զայն. եւ առաքելական պաշտօնակալը, կրօնաւորք, եւ Օսդիայի քահանայք, որոնք իրեւ պահակ, սրբուհւոյն նշխարքը կրող կառքին բոլորակը կը քալէին, չէին կրնար քայլ մը առաջ երթալ: Բազմութեան ցնծութիւնն եւ եռանդը կրկնապատիկ կ'ըլլայ երբոր կը տեսնան հրաշք մը, որով լաւ եւս յայտնի կ'ըլլայ թէ՝ ով էր սա աննման կինը, որ յաղթանակաւ. Հոռվմ կը մտնար: Մինչդեռ կառապանները զլուխ չէին ելլար կառքին ճամբայ բանալու, յանկարծ այն անհամար բազմութիւնն ինքնին կը ճեղքուի, եւ յարգութեամբ տեղի կու տայ կնկան մը, որն որ՝ հիւանդ զաւակը թեւոցը մէջ փաթթած, կը վազէր դէպ ի սրբուհւոյն դագաղը: Այնպիսի խորին զգացմամբ մը ճամբայ կը բանան իրեն որ չի պատմուիր. կը մօտենայ, կը դպցնէ մանկիկը մասնատիին այնպիսի զգացմամբ մը, յորում քաջ կը փայլէր մեծ վասարութիւն մը, մէկէն բոլոր ժողովրդեան մէջ ձայն մը կ'ելլայ. տղան բժշկուած էր: Այս հրաշքին վրայ բազմութեան ցնծութիւնն ա'լ չափ չունենար:

Այս կերպով եկեղեցի համնելով, սրբուհի Մոնիգայի նըշ-խարաց տուփը խորանին վրայ կը զրուի, բայց նոյն ժամանակ մեծ կոկիծ մը կ'իյնայ ամէնուն սիրտը թէ՝ ինչու համար, ափո՛ս, յօսդիա ձգեր էին այն մեծ քարաշէն դագաղն, որուն մէջ սուրբ Օգոստինոս իր մայրը թաղած էր: Ուստի զարձան յօսդիա, եւ երկրորդ օրը մեծ հանդիսով, անհամոր եւ անզուսպ բազմութեան մէջէն, թափուր, դագաղն ալ բերին ի Հոռվմ:


Առաջինին նման, բայց փառաւորագոյն հրաշքով մը սըր-բուհի Մոնիգայի համբաւը կատարեալ կ'ըլլայ, եւ յայտնի կ'ընէ ամէնուն թէ՝ ինչ տեսակ չնորհք իւր բարեխօսութեամբը կրնանք ընդունիլ Աստուծմէ: Թշուառ մայր մը կը հսկէր իւր հիւանդ որդուոյն անկողնոյն զլուխը. տղան զրեթէ ութ ամսէ ի վեր այնպիսի հիւանդութենէ մը բռնուած էր որ բժշկուելու յոյս չէր մնացած: Մօր ականջը կը հասնի Մոնիգայի հանդի-

նին դէպքերը . հաւատոյ եւ անխախտելի յուսոյ եռանգով մը ,  
որով սովորաբար մօր մը սիրտը միշտ վառուած է , կ'առնու  
կը փաթթէ իւր զաւակը վերմակի մը մէջ , կը վազէ կուզայ  
և . կը պառկեցնէ զանիկայ որբուհոյն դագաղին մէջ . ինքն  
ութի վրայ , նայուածքը լի վստահութեամբ , կը սպասէ որ  
Մոնիգայ ցուցնէ իրեն իւր անթերի մայրութեան զութը .  
շոյսն անօդուա չելլար . մէկէն տղան ինքն իրեն կ'ելլայ՝ հըրճ-  
ուելով եւ բոլորովին բժշկուած իւր մօրը թեւերուն մէջ կը  
նետուի :

Մարտինոս Ե . Պատը՝ հանդիսի մը մէջ , զոր պիտի պատ-  
մնք , այսպէս կ'ըսէ . «Այս հրաշքն ամենուն աշքին առջեւը  
պատահեցաւ , եւ ամեն օր նաեւ նորանոր հրաշքներ . կը կա-  
տարուին , այնքան փառաւորութեամբ որ՝ Աստուծոյ աղախնոյն  
գորութեանը վրայ անյաղթելի վստահութիւն աղղելու  
են մեզի : »

Խել մը ուրիշ հրաշքներ սրբուհի Մոնիգայի փոխադրու-  
թեան հանդիսին շքեղութիւն տուին . հիմա պիտի լսենք Մար-  
տինոս Ե . Քահանայապետն , որ մէկիկ մէկիկ պիտի յիշէ զա-  
նոնք . բայց նախ նշանակենք հոս զիտողութեան արժանի բան  
մը որն որ մեծ լոյս եւ միսիթարութիւն կու տայ մեր սրտե-  
րու . կը տեսնանք որ իրենց մօր թեւոցը մէջ բժշկուած տղոց-  
մէ զատ , որբուհոյն հրաշքները ստէպ անգամ կուրաց բժշ-  
կութիւն եղած է : «Փուցէ Աստուած ուզենար յարգել այս  
հրաշքներով այն սքանչելի կնկան քսան տարի յարատեւ թա-  
փած արցունքներն , որոնցմով իւր Օգոստինուին հոգոյն ա-  
չաց բացուիլը խնդրած էր Աստուծմէ : »

( Նարայարելի )



ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի տեղամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան գիշե է  
կ. Պօլսոյ համար . . . . . 40 դահեկան .  
Գալապաց եւ օտար Երկիրներու համար  
բդրատարի ծախքն ի միասին հաջուելով 50 . . .

## Խորաքանչիշը թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա , Եկշիլ մունիշ  
Թիւ 1 , որը պետք է դիմել բաժանորդագրութեան և բերայի  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար .

## RÉDACTION DU BADGUERI

Constantinople, Péra, rue YÈCHIL N° 4

معارف نظارات جليله سنك رخصته به طبع او لمشدر